



ՅԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ

Խ. ՅԱՐ 1914

Տարեկան 16 ֆր. ուկի - 6 րու.
Վեցամսեակ' 8 ֆր. ուկի - 3 րու.
Մեկ թիվ կարգ 1:50 ֆր. - 70 հ.

Թիվ 5, ՄԱՅԻՍ

ԿՐՈՆԱԳԻՑԱԿԱՆ

ԿՐՈՆԱ ԺԱԴՈՒՐԸ ԵՒ ԳԻՇՈՒՇՈՒՐ-
ԹԻՒՆ

ՀԱՅ ՀԱՄԵՄԱՏՈԿԱՆ ԿՐՈՆԱԳԻՑՈՒԹԵՐԸ

Ա.

ԿՐՈՆԱ ԺԱԴՈՒՐԸ



Վ որ հարեւանցի ակնարկ
մը արձակէ ժամանակին
մատառական կացութեան
վրայ եւ զայն քննէ, կըսէ
գերմանացի համբաւա-
ւոր փիլիսոփին՝ Ռ.
Էլյոյէն, այսիին ամէն
բանէ յառաջ զգալի ա-
նորոշութիւն մը, ճնշող անառուգութիւն մը
պիտի զգայ մարդկային ձգտումներուն գլխաւոր
վախճանին նկատմամբ, ամէն տեղ մարդկու-
թիւնը բաժնուած է կուսակցութիւններուն եւ
շատ անդամական նորութիւններուն է:

Ենթաւուած է ։ Զեկոյ միոթիւն մարդկային
կենքին նոյն իսկ ամէնէն հրմական եւ կենա-
կան հարցերուն մէջ: Ըսկերվարակնը մըսած
թէ ժամանակին ընկերական, տնտեսական եւ
քաղաքական պայմաններէ եւ թէ իր անհատա-
կան ձգտումներէն, արամագրութիւններէն եւ
տպաւորութիւններէն՝ կը տսեղծէ կենքի նոր
մտապատճեր մը եւ կուզէ բովանդակ իրակա-
նութիւնը անոր համեմատ կերպարանաւորել:
Բնագէտն ու քիմիագէտը չեն գոհանար բնու-
թեան օրէնքները կամ անոնց փոխադարձ յա-
րաբերութիւնները խուզարկելով, յանդինորէն
կը մանեն փիլիսոփայութեան սահմանները, զայն
բառնալուն եւ անոր տեղ իրենց գիտութեան
կենսագործ օրէնքներով նոր մը յօրինելու հա-
մար: Բնակինարար հոռ անտարեր չեն կընար
մալ մեր հոգեխօսներն ու մարդախօսները:
Անոնք քաջ դիան որ մարդ է ակը մանրանկարն
է բովանդակ իրականութեան, փոքրաշխարհ մը
(Mikrokosmos), որուն մէջ հոգեկանն քով
բուսականն ալ, անանականն ալ եւ նոյն իսկ
սիթականը իրենց ներկայացուցիչներն ունին:
Բայց կայ կէտ մը, որուն մէջ ամէնն ալ
գէթ որոշ չափով մը իրարու ձեռք կը կար-
կառեն. այս է բարեշրջութիւն — Evolution-
tion: 20րդ դարու գիտականին համար բա-
րեշրջութիւնը արեգերական օրէնք մըն է, որուն
ազդեցութենէն ազատ չեն նոյն իսկ կրօնը: Բայց

R. Eucken, Geistige Strömungen der Gegenwart. Leipzig 1908, էլլ. 1.

կան ըլլալու հարք չկայ իմանալու համար թէ եւ ոչ իսկ բարեցրութեան գաղափարին մէջ իսկական մութիւն եւ իրական գաղափարացութիւն կայ: Այս ներկայիս Նիմուպազաներէ պաշտիվ անարդուած գիրտանեւութիւնն անդամ կը նդունի եւ իր բազմագործեան գործնականով ալ ցուցցոտն թէ իրեւ կրօն թէեւ անփոփոխելի սկզբունքներու վոյ հաստատուած աստուածային յայտնութիւնն մըն է, սակայն սոյն աստուածայինը ժամանակաւոր էսէիլ մը համար ըլլալուն՝ գերբանականը կ'ենթագրէ բնականը սկզբունքին համեմատ, ենթակայ է զարդացման ներքին յառաջատութեան մը (Progress). Բայց անոնք, որոնք աստիճանապաշտութեան անուամբը կը պարծին, կրօնական բարեցրութեան տակ ուրիշ իմաստ կը գնեն, անոնց քով բարեցրութիւնը կը նշանակէ ընաշառութիւն, այսինքն նախորդը յաջորդը պիտի զանազանի ոչ միայն ըստ արտաքին ձևերն եւ ըստ ներքին զարդացման, այլ նաև ըստ էլութեանն եւ դոյցութեան: Կատարեալ անհասարեն, վեմ ստորինէն, անարգէն եւ մնչեւ իսկ անանականէն, ահա այս է աստիճանապաշտութեան բարեցրական ամենամեծ սկզբունքը: Այս պարագային բնականաբար քննադատին ուրիշ բան չի մար, բայց քննելը թէ որոնք իրառութ ունին աստուածապաշտները թէ աստիճանապաշտները կրօնականները թէ հակակրօնականները: — Եգիպտացուց քով ձմւաբառութեան Դիցուհոյն երեսը յահիսնական շշարշվ՝ մը ծածկուած է, եւ պատգամը մասէ կը սպառներ զայն բացող ներուն: Բարեբանաբար այսախս սպառնալիք մը չկայ մեզի համար, մանաւանդ թէ պատահանութիւն կայ ճշմարտութիւնը փնտուելու եւ գտնելն վերը ալ ընդունելու: Մեր պատգամն է բացերես ձմւաբառութեան վճռական խօսքը, զոր սակայն այն տաեւ միայն կը լւիպ, երբ խնդրոյ նիւթ եղող տեսութիւններուն արթէքը փորձնեց մէշտ իրողութիւններու փորձաքրին վրայ: Կրնայինք այս տեղ միայն այն գրութիւնները յառաջ բերել որոնց ազցեցութիւնը ներկայիս տակաւին շատ մեծ ըլլալուն՝ մեր քննութեան ալ առարկայ պիտի ըլլան: սակայն աւելի պատշաճ կը համարիք պատամական ակնարկի մը տակ ամփոփել կրօնագիտական գէթ բոյոր գլխաւոր գործիւնները: Կը լուսանդ թէ ընթերցող պիտի ըլլան: սակայն առաջ առոյն որոշման:

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿԽԱՐԻ ՄՐ
Կրօնագիտական գիւտաոր դրութիւնն
ներու վրայ:

Նախապատրաստական շրջան:

Բարեցրականութեան գաղափարը կրօնի մերձեցոցին առաջին անգամ Շելլինդ եւ Հերգել: — Ասոնց համաձայն բայց իրականութիւնները գաղափարական կամ իմացական նախասկզբան մը մասերն են. ամէն մարդկային կամ անասնական եւ կամ որեւէցէ արարածական ներգործութիւն ուրիշ բան չեն, բայց եթէ նիքնին իսկ նախասկզբան ներքնոյն զանազան արացոցացանութիւնը՝ երբ այս վարդապետառութեան տուոցիշներուն հարցըներք թէ ասով ի՞նչպէս հարելի է մեկնել տիեզերքի անկատարութիւնները բայց մանաւանդ մարդկային բարոյական անկարգութիւններու ու բնական հիւանդութիւնները, կը պատասխանն որ նախասկիզբը բարեցրութեան կամ զարդացման յաւիսնեական յառաջատութեան մէջ ըլլալով՝ ի հարելի երբեմն ալ նիքնարայայտութիւնները անկատար պիտի ըլլան: Անկատարան ալ զարդացման յառաջատութեան մէջ եւր օգտակար գերեն, ունի. օր. համար կը ցուցընէ թէ ո՞ն է զարդացման ուղիղ մամբան կրօնի գարով մանաւորապէս երկու փիլսոփաններէն իւրաքանչելը իւր մասնական տեսութեան համեմատ կրօնի ծագման եւ բարեցրութեան աղիւսակ մը ունի: Շելլինդ կրօնական յառաջատութիւնը կը նկատ բացարձակացէս առարկայօրէն (օյեկտիվիստիշ). առասպելը կամ դիցարանութիւնը, կըսէ Շելլինդ, հարկադրական արդինք մըն է աստամաքին յաւիսնեական ուժերու, որոնք ի սկզբան աշխարհակազմիկ նկարագրաներեւան եւ գան, ապա մարդկային հոգւույն մէջ պատմակազմիկ կերպարանք կ'առնուն: Կաեւ Հեգելը կրօնական բարեցրութեան մէջ հարկանականութիւնը իւրեւ տիեզերական օրենք կը պաշտպանէ, բայց իլ քով յառաջատութիւնը տրամաբանական (logisch) ընթացք ունի: Ահա Հեգելիք կրօններու աղիւսակը ըստ իրենց զարդացման աստիճանին: 1. Բնապաշտութիւն, որուն ա) ձեւն է մոգութիւն. ը) գյացութեան կրօններ (ճենական եւ Ծնդկական), զ) բարույ եւ լուսոյ (պարսկական), ցափ (ասորական) եւ առեղծուածի (եղիպատական) կրօններ, որոնց մէջ բնապաշտութիւնը ազատաթեան կրօնի գաղափարին կը մըրձնենայ:



Զ. Բանաւոր անհատականութեան՝ այսինքն վեցութեան (երայական), գեղեցկութեան (յունական) եւ իմացականութեան կամ կարգաւորութեան (հռովմէկան) կրօններ, որոնց մէջ Աստված իրեւ ենթակայ կը ըլքանուի: Յ. Գերապահն աստիճանը կը կազմէ Քրիստոնէութիւնը, որ առարկայ եւ ենթակայ այս տիբերական երկու գաղափարները Աստվածոյ վրայ իրարա չետ կը հաշտեցնէ:

Սակայն այս գաղափարապաշտ (idealistisch) փիլիսոփայութիւնը երկայն կեամբ չունեցաւ, վասն զի մարդկային սրտին մէջ համապատասխան գետին չգտաւ: Քաղաքական պայմաններուն հետ փոխառած էին նաև մարդկային ձգտութեանը ու արամագութեանները, որով իրեւու առաջին սերմեր ցանուեցան վերածնութեան ըրջանին, նախուեցան նեվոտոնի: Լաղաքի եւ ուրիշ բնագիտական դպրակազմիկ փիլիսոփայով, կերպարուեցան եւ կենսական որոշ հոսանք մը կազմեցին, երբ բնութեան առաջեցացիք ձայնին հետ սկսաւ լսուիլ նաեւ քաղաքակաթութեան ամենայն ազգերուն ձայնը, կուզենք բայց երբ գտնուեցան հնդկական Ռազվեդան, պարսկական Ավեստան եւ եփիպատական, ասորա-ըրբելչան արձանագրութիւնները: Մարդկութիւնը փիլիսոփայութիւն մը կ'ուղիք, որ ոչ թէ գաղափարապաշտօքն իրերը նախայլացուած գաղափարի մը համեմատ ձեւելով, այլ դրահան, սփառական համարկարով գոյացածք պատասխան մը բար ինչպէս բնութեան մեջնականութեան, նյուպէս զարերէ ի վեր անոր հանդէպ կանդող զայն նկատող և քննող մարդ եւ կիրական սկզբանութեան վրայ, Որականութեան քաղցզ սինած էր արգելն նեղել րովանքակ երգուած բայց գլխաւորքար Գերմանիան, անոր սրտին զատարկացած խորչը կեամբ կ'ուղիքն եւ կեամբ կ'աղաղակէին, զըր սակայն ներկան տակաւին մատակարարելու վիճակի մէջ չէր: Ահա ասկէց շարժում մը դէպի անցեալը, ճիգ մը անցեցըն մէջ հոգեկան հաւասարակշռութիւն գտնելու համար գոյատանկան ամեն մոտաւութիւն նիմին իր մէջ ազգատիչ բան մ'ունի արգելն, կ'ըսէ Ա. Վիլման վասն զի զարդ վիր կը բռնէն ներկայի եւ անբարը բռնութեանէն: Այն շաբարը, որոնց մէջ պատական հոգին կը պահի, որչափ ալ խզի՛ եւ մորքի պատասխեան մասին հսուած ըլլան, միշտ անդապատասխեան եւ սրբութեան կենքը կը կրեն, որով հետեւ վայրկենական հոսանքն ու ի

մաց հակահոսանք մը չունենալուն՝ ներկային
մէջ կը լուծուին կը չքանան¹, «

Նոր շարժումները աշխարհականութեան
ներ սկսուի երկու ուղղութեամբ՝ համականա-
բանասիրական եւ ազգային-բանասիրական։
Հետաքրքրականն այն է, որ մանրակրիստ հե-
տագութեամբ թիւններու կիրթ եղաւ, ոչ այնչափ
պատմութեան քաղաքականը, որչափ քաղաք-
ակրթականը, ոչ այնչափ թագաւորներու և առ-
պատակութիւնները, քաջադրութիւններն ու առ-
պատակութիւնները, որչափ ժողովրդական
կենակը, նկարագիրը, գաղաքարտականները եւ
կրթութեան աստիճանը, վամա զի ասօնք միայն
կրնային իրենց կենսածարաւ հոգացն հար-
ցումներուն ճշգրիս եւ անխօրդախ պատաս-
հանը տալ Ակզեմաւորութիւնն եղաւ համե-
մատական լիգուագիրութեամբ, ըստ որում
թէ քանուած յիշասակարաններն եւ թէ քանինք
իսկ իրերու քանակն ընթացքը զայն կը պա-
հանչին։ “Ինչպէս որ աշխարհը մարդկային
ժամանակութեան մէջ կը պատկերանայ, կը ներ-
ռէք (Böök), նոր շարժման գլխաւորներէն
մէկը, նոյնպէս ժամանակութիւնն ալ նոր զինք
կարտացոյն լիցուին մէջ, մանաւանդ թէ անոնց
ինքն իրեն դիմակից կ'ըլլայ, ուստի եւ, կը
հետեւցնե, լեզուն իր մէջ կը բովանդակէ
ազգի մը ամենէն ընդհանուր դիմութիւնն”,¹
1767ին արգեն Հ. Գ. Կերոբյու Յիսուսանանը
գաղղական Ակադեմիան մաստոցած յիշասա-
կարանն մը գիտականներուն մատղութիւնը
հրատարակ էր սանսկրիտերէնի վայր, որուն յու-
նաբէնի, բայց մասնաւորպատճ լատիններէնի հետ
ինստիտիւտ կը ցուցնէր։ Թէև՝ ինչպէս Մաքո-
Միւլլէր՝ կը դիմէ՝ “Համաստ Միսիստոն իւր այս
յիշասակարանն վորդ զին համեմատական բա-
նասիրութեան ամենէն կարեւոր արդիկներէն
մէկ քանին արդէն գատած էր², բայց համեմա-
տական լեզուագիտութիւնը այն ատեն սկսու-
թաշորէ ընթանալ, երբ անդ դիմացներէ կարկա-
ռայի մէջ հիմնուած “Սօֆիական ընկերութիւնը”
իւր թարգմանութիւններով եւ անդրագոյն ռա-
սում անափրաւ թիւններով անսնկրիտերէն դիւրա-
մատչելի ըստ երրորդացւոց Այնա հետեւ երես-
ցան Ֆ. Շենքերի եւ Փր. Բոպափի Նման Հակո-
մաքեր, որոնք ենան աւելի եւս զարգացցցին
եւ համար առ այս մասունքներու վեցական առ

² Otto Willmann, Geschichte des Idealismus, III, Bd. 1896, t. 1, 680.

Vorlesungen über die Wissenschaft der Sprache,
1870. **4 Bände.** **48** 430.

ըսուած բանասելները, որոնց ուշադրութիւնը գրաւած էին գլուխորարպ սանկրիտն, հին պարսկերէն, յօւնաբէն եւ լատիներէն մըսուները, հնագերպական մըսուն առեղջուածը մասսար մը արդէն լրածած, մեծ թափով նրգիլ-տան եւ Աւեստան այլեւայլ լեզուներու թարգմաններով եւ անոնց բովանդակութիւնը հետազոտելով կը պարապէին, անդին գերմանիայի մէջ չորդիւ մանաւորապէս Յ. Գոհմին շահենուած շարժում մը յառաջ եկաւ ի նպաստ ազգային բանասիրութեան: Կը քննուէին, ինչ որ ժողովրդեան հոգուոյն ննունդն էր, ինչ որ անոր անքանազօս կեանքին արտայայտութիւնն էր. կը հաւաքուէին զրցիցներն ու առասպէնները իրեն նուրական մատորդներ Տակիտոսն նկարագրած բարյանէր եւ ընսակը Գերմաններու: Ընցեալ իւր շունչով սկսած էր վերսախն կենդանացընել դիմական աշխարհը: Եւ ահա այս շունչին ազդեցութեան ասկ կազմուեցաւ նաեւ Համեմատական կրօնազիտութիւնը, անդրանիկ ննունդ դաստիան եւ ոչպային բանասիրական երկու հոսանքներուն միաւորութեան, զըր կը պարտինք մեծուա մասամբ Ա. Ֆոն Հումբուրգի հանձարեղ ջակերուն: Հումբուրգ անձամբ կրօնագէտ չէ եղած բնաւ, բայց իւր եւ մասամբ մը նաև բոպայի դարակազմիկ հրատարակութիւններուն մարդութիւննը լեզուագիտօրէն ցեղային զանազան խմբերու բարեկենով, ամենամեծ Հնարաւորութիւնը տախն մարդկութիւնը ուսուումասիրել նաեւ կրօնաքննական տեսական, մասնաւոնդ որ լշուագիտութեան աղիքի ծառայող գրութիւնները գրեթէ ամրոջութեամբ կրօնական են:

19րդ դարուն մէջ առաջին անգամ իրը կրօնախոյց մը առջև կ'ելէ Փր. Վրէցցէր, որ իւր Symbolik und Mythologie der Völker հայտնական էր կամ կամ կարգավորութիւնը կ'աշխատէր ցուցընել թէ հեթանոսական շըզանի ազգերը երկու իրարեն տաւանակներ ունեին. մին քահանայական, որ միայն նյոյ դասուած եւ եւ մասուածական նկարագրագիտ ուներ, միաւորդ առաջի մասուածական առաջի մասուածական նկարագրագիտ ուներ, մասնաւոնդ ուներ, որ կ'արծէրով հին Արքներու պաշտամունքի գերացոյն առարկան հուրն էր, Ըլվարց², որ սակայն հներւ ըստական եւ ընդհանրապէս դիցարանութեան աղբեր հարցին մէջ իրմէ խոտորեցաւ, վասն զի մինչ կունի կարծէրով հին Արքներու պաշտամունքի գերացոյն առարկան հուրն էր, Ըլվարց շանմը կը համարի: Կրօնաքննութեան պատմութեան մէջ զեր կերպ առարկան են նաեւ Ա. Լեբիսուս³, Է. Բուրնով⁴, Մ. Բրէւալ⁵, եւ մանաւանդ Ա. Մանհարդ⁶: Բայց բանասիրական դրորին ամենամեծ կրօնախոյցին եւ մանաւամանը կրօնակը ըստ նյոյ նիկ Համեմատական կրօնագիտութեան հայրն է Մաքս Միլլեր⁷: Անը կը

դպրոցին Հայնէի համաձայն նախամարդը թէեւ սկզբանաբար Աստուծոյ գաղափարը ունէր իր մէջ, բայց այս գաղափարը տակաւն շատ անզարդացեալ էր: Անը լեզուն վերացական գաղափարներ չընէր եւ միքն ալ համեմատաբար շտա աւելի զգայական ըլլալուն՝ շուտով արտաշնարհային երեւոյթներէ կրօնական արամդրութիւններու կը մղուէր, որոնք երեւոյթներու համեմատ, ոմանք երկիւղով եւ ոմանք զարմակոր զինքը կը լցընէին: Երկիւղ եւ զարմակոր միացած իրերը անձնաւորելու բնազդի մը հետ ահա ասոնք են ըստ Հայնէի, բոլոր կրօնական առասպեկներու եղանէւն ու աղքիւրը:

Բանախիրական-լեզուագիտական կրօնաքննութեան մէջ առանութեան պատմութեան պատմութեան կ'ինայ Ա. Կունի¹, որ 1862էն ի վեր „Zeitschrift für vergleich. Sprachforschung“ համեմատաթիթ թերթին նմբագրապետն էր: Ինքն էր, որ Յ. Գոհմին գերմանական դիցարանութեան վայս գործադրագութեան ասկ կազմուեցաւ նաեւ Համեմատական կրօնազիտութիւնը, անդրանիկ ննունդ դաստիան եւ ոչպային բանասիրական երկու հոսանքներուն միաւորութեան, զըր կը պարտինք մեծուա մասամբ Ա. Ֆոն Հումբուրգի հանձարեղ ջակերուն: Հումբուրգ անձամբ կրօնագէտ չէ եղած բնաւ, բայց իւր եւ մասամբ մը նաև բոպայի դարակազմիկ հրատարակութիւններուն բարեկենը ամենամեծ կ'արծէրով հին Արքներու պաշտամունքի գերացոյն առարկան հուրն էր, Ըլվարց շանմը կը համարի: Կրօնաքննութեան պատմութեան մէջ մէջ զեր կերպ առարկան են նաեւ Ա. Լեբիսուս³, Է. Բուրնով⁴, Մ. Բրէւալ⁵, եւ մանաւանդ Ա. Մանհարդ⁶: Բայց բանասիրական դրորին ամենամեծ կրօնախոյցին եւ մանաւամանը կրօնակը ըստ նյոյ նիկ Համեմատական կրօնագիտութեան հայրն է Մաքս Միլլեր⁷: Անը կը

¹ Երեւել դրէն է՝ Herabkunft des Feuers und des Göttertranks, Berlin, 1859.

² Der Ursprung der Mythologie, dargelegt an griechischer und deutscher Sage, 1860. — Sonne, Mond und Sterne. Ein Beitrag zur Mythologie und Kulturgeschichte der Urzeit, 1864.

³ Ueber den ersten ägyptischen Götterkreis und seine geschichtlich-mythologische Entstehung, 1851.

⁴ La Science des Religions, 1870.

⁵ Hercule et Cacus, Etude mythologique comparée, 1863.

⁶ Germanische Mythen, 1858, գրուած աւելի Պարմի Հետեւութեանք. իւ երեւել առասուագիտներ է՝ Wald- und Feldkulte der alten Germanen.

⁷ Գրաւ է կրաներ մասին՝) Chips from a German Workshop, 1868, Բ) Introduction of the science

¹ և Հոր. հրա. 1810-1812:

² Opuscula Academica I. De causis fabularum seu mythorum phisiicis, 1764. — De Origine et causis fabularum Homericarum, 1777.

պարտինք գիտութեանս թէ անունն եւ թէ գոյութեանը, այս պատճառաւ պատշաճ է որ հու քիչ մը աւելի ծանրանակ իրեն դրութեան վայ:

Կրօն արդիական գիւտ մը չէ, կըսէ Մ. Միւլեր, այն անշափ հին է, որքափ մարդկան կոմիւնը, գրաւոր ամենաշին յիշատակարանները կրօնական բովնդակութեամբ են, եւ կրօնական երակներ նշանրելի են նոյն խակ պղնձի, երկաթի եւ քարի վրայ դրշյանած այն կոչու եւ անարութեան քանձակներու եւ պատկերներու վրայ, որնք իրենց կարգին մարդկային մաքրին ամենահին ծնունդներն են, իմաստով մը կրօնագիտութիւնն ալ այնշափ հին է, որքափ կրօնը: Ուր կայ մարդ եւ կը չնչէ, չու կայ նաեւ կրօն, եւ ուր կայ կրօն, հու նոյնին գոյութեան հետ ամբաժին կերպով կապուած է նաեւ անոր ուսկից ըլլալւած հարցը Մարդկութեան օրգանէն սկսելով մարդկային առաջնութեան ընդուները եղած են Արևից, ինչ եւ ինչն են աշխարհքին բոլը լրի իրերը եւ սփականցութիւնն չէ երրեք, եթէ ըսենք թէ փիլիսոփայական առաջն հարցը կը կարուի կը պարտին իրեց ծագումը: Իսպայ իսկապէս ինչ է կրօնը, այս հարցման պատասխանը այս է: — Թէպէս այնշափ գիւրին չէ կրօնի խսկական սահմանը տալ, սակայն գէթ անոր ինչ ինչ նկարագրական յատկութիւնները կրօնակ մատնացցց ընել: արդ կրօնի համար բնորոշչ յատկութիւնն մըն է "Անսահմանի հաւատքը": Կրօնը իրեւ Ընսահմանին ձգտող հաստատութիւն մը ոչ միայն հնորաւոր, այլ եւ անխօսափելի է: Եւր գերա այսօր միջնահայութ մարդկէ կան, որոր անսահման, բարին իմաստը եւ ոչ սիկ կ'ըմբանեն, միայն թէ վերը ըստածով այս միայն կը հասաւառի, որ նախառութիւնն ժամանակներէ արդէն դցութիւն ունէր: "անսահման, գաղափարին այսպէս ըսենք սերմիկը, մարդկային զգայական տպաւորութիւններու մէջ, եւ թէ ինչպէս որ մարդկային խելքը զգայարակներու մասնական եւ զգալի տպաւորութիւններու միջցաւ այսպէս ըսենք սերմիկը, այսպէս ալ հաւատքը Սնսահմանին զգալի տպաւորութիւններուն վրայէն կը ձեւաւորուի:

of Religion, 1873. գերմ. թրամ: Einleitung in die vergl. Religionswissenschaft, 1874. § Hilbert Lectures on the origine and growth of religion as illustrate by the religions of India, 1878. գերմ.: Vorlesungen über den Ursprung und die Entwicklung der Religion mit besonderer Rücksicht auf die Religionen des alten Indiens. 7) Naturreligion, 1889. եւ Մեծ հունականութեան ուռեւ աւելի թ. բ. եւ դ. ը.

թէ ուսկից է այս Ուրիշը, զոր ոչ մը զգայարակները եւ ոչ ալ միարը ստեղծած են, այս ալ կրօնական հարցին պատմական կողմն է, կ'ըսէ Մ. Միւլեր: — Նախապատմական ըստուած մարդու մը համար՝ պէտք է որ զգայարակները ուստածէն եւ զգացածէն անդինը անձնը եւ անձնայիր երեւոյ Մարդ կը անձնէ ամեն ժամանակ, բայց միշտ մինչեւ որոշ կէտա մը, եւ աշա միշտ հան, ուսկէ անդին աչքերը անբաւական են, մարդ կամաւ թէ ականայ Ընսահմանին առաջն ճնշումը կը զգայ, Այս ճնշումը զգալի բան մըն է եւ ոչ թէ լոկ սրամարածութեան արգիւնը: Եթէ քիչ մը չափազանց կը հնչէ ըսելը թէ մարդս իրապէս Ընսահմանը կը տեսնէ, ըսելու ենք Ընսահմանին կը կրէ եւ կամ Ընսահմանին ճնշման գիտակից կ'ըսոյ: Վայրենին զայն տակաւին չճանցած կը զգայ եւ երկի: Եւ այն անժանօթ եւ անժուուն Ընսահման է, որ յետոյ հազարաւոր մեւերով պատմութեան ենք երեւան կու գոյս: Անգրանէ կար Ընսահմանը մեր զգայական պակառ րութիւններուն մէջ, եթէ ըսպար, այն ատեն Ընսահման բառը կը մարդ լոկ բան: Անգրա տրուած անուններու մէջ կրնան շատ սիսալներ ըլլալ, բայց միտներու պատմութիւնն ալ իր օգտակարութիւնը ունի: Նախամարդդը, որ Ընսահմանը նախնարար լեռներու, ծառերու, գետերու, շանթի, արեգական, լուսոյ եւ տաղներու մէջ կ'որոննէր, յետոյ սկսաւ զայն Հայր, Պահպանիչ, Արարիչ, աւելի յետոյ "Տէր Ցերանցոց", "Աստուած աստունցոց", եւ հուսկ ազայ յատիսնեական, անբրունելի եւ անիմանալի անուննել: Այս անուննելիքն անշանանելին, զգային էնզականն, չօշափելի կ'ըստի կը հարցի լուսնին, վերը բարելքը, որքափ ալ առաջին քայլերուն մէջ անորու եւ արտամ ըլլայ, բայց եւ այսպէս մարդկային բնութեան հիմնական օրենքներէն մէկի է:

Կրօնի պատմական այս բարեշըտիւնը ցուցընելու կ'անցնի Մաքս Միւլեր, ծանրանալով գլխաւորաբար Հնդկերուպական, բայց յատկանէ հնդկական կրօններու վրայ, Լսենք ինչ կ'ըսէ. — Դարձնենք անդամ մը մեր աչքերը լեռքայի հին երգերուն վրայ, անոնք ոչ թէ փայտէ կոճկներու եւ քարերու ուղղուած են, այլ գետերու, լեռներու, երփքի, լուսնոյ, եւ արեգական, ուրեմն ոչ թէ ֆետիշը ըստուած առարկաներու. կրնակ նոյն խակ Վերայէն ալ անդին անցնիլ եւ լեզուագիտական համեմատութեամբ ցուցընել ինչ որ հնդկական, յաւ-

նական, գերմանական եւ խալական Արքիներու հասարակց եր, Արդ հին Արքիները գետերու լեռներու, արեգական եւ լուսնի որոշ կարգի գործողութիւններ կը վեբացրէն. գործողութիւններ, արայայտուած լեզուական ընազդային ձայնի ձայներուով, որոնք ասաւ լեզուի արմատներու վերածուեցան: Այսպէս գետը կամուանէին սրացող, մանչող կամ Տերկող եւ կամ մայր (մաներ), իբր մուցանոր դաշտերու Այս բոլոր պարագաներու մեջ՝ նևապէս կը տեմուսի գետը գործունեայ կը նկատու: Նախամարգը իրեն պէտք գործունեայ կը նկատու: Նախամարգը իրեն պէտք գործունեայ կը կարեր զինքը շընտապատղուշիարհը, աեսներպ ամեն անդ այն գործողութիւնները, որոնք իրեն սովորականներն ենին երբ քար մը, զը նիկը անձամբ կը որէր, չըր նկատեր իբր միջոց կարելու, այլ ինքնին նիկ կարող, նաւը թուշող կամ թուշուն, արօրը պատառողին եւ այս անունը կը գործոնէր շատ անդամն նաեւ զայլը կամ կինծը բացատրելու համար (ԵՐԿԱ). Ետքանակարը լեռն ալ պահպանող, եւ լուսինն ալ երկինքը չափող պիտի անուննէր (լուսին — *mās* = չափող), յան պէտէ, պին, լատ. *mensis* գերմ. *Monat*: թէ նոխնաբար ամեն առարկային անունը՝ գործն իմաստ անէր, հետեւելու օրինակված եւելի կը հասատասի: Հին Արքիները թէ իր մը կոյ եւ կամ դյ անդ մայն կինյայն բացատրել, որ ինդոյզ նիկ եղող առարկան այն ներդորժաւ թիւնը կը կատարէ, կըսէին, ինչ որ ամեն անդամն իրենք կ'ընէն. արդ մարդկային ամեն ընդհանր եւ անբահան գործունեւութիւնը շնչառութիւնը ըլլառն արեւու, երկնքի եւ երկիր կայսութիւնը կամ բայսութիւնը կը բացատրէն: «արեւը կը շնչէ, երկնքը կը շնչէ, երկիր կը շնչէ» ըսերով: Ասնք իրենց ազգեցութեան համեմատ ուրիշ անուններ ալ ունէին, այսպէս արեւը մերժ լուսաւորող, մերժ մուցանող եւ մերժ ալ կենցանացնող կ'անուանուէր:

բայց մէկ քայլին կը յաջրդէ ուրիշ մը.
Արիները քիչ մը վերջ պասան լինաներու, գե-
տերու, արեւու և լուսին իրբեւ աստղուած-
ներու ($=$ deus = deus) պաշտօն մատուցանել-
ոյն նիկ ծառ յառաջ պայման եւ լուսաւոր
կը նշանակէր և իրար վերջինի ածական վե-
րոյիշեալ անուոններու կը կոտւէր : «Ահա այս է
այս ուղին, որ աեսանելին անտառալին, լո-
ւաստոր որ պայման արեւէն եւ լուսանեն, որնք
կը աեսոնուէն, գետերէն, որոնք կը շշափուէնն,
առաջնորդած է Աթիները Deovաներու, որոնք
պայման ու աեսանելին են եւ այ յօսափեին :

կրմական այս զարմանալի զարգացողութիւնը
Մ. Միւլլեր արդիւնք կը նկատէ ՝ լեզուի հիւ-
անդութեան, աւելի պարզ խօսքով՝ յետագայ
սերունդներու ատեն Նախնական բառերու ինսո-
մին ինանց արման։ Այսպէս ալ կը մենէն նաեւ
արական այս իդական աստուածութիւններու
յառաջադայութիւնը։ Իր կարծիքով Նախնաբար ար-
լեզուներու մէջ երկիր, երկինք, արեւ եւ լուսին
ու միայն գործն էակնիեր կը լրացնուածէին, այլ եւ
զանոնք բացատրող իւրաքանչիւր բառ քերա-
կանական սեռ մը ունեն, ունանք արական եւ
ումանք իդական, բայց յետագայ սերունդը
անոնց արժէքը չըմբռնելով՝ քերականականը
դիւրաւ իրականի վերածեց։

Երբ 1872ին մեր հոգակաւոր կրօնակէտը չամեմ. կրօնագիտութեան վայր կը խօսեր, իւր ունկնդիրները կ'ապահ նօցընէք, որ Կրօնական զոցըներն ու առասպիլները, որոնք իրենց վերջն ձեւն մէջ մէծաւ մասամբ մօքի հաշտակէ եւ անարժէք աւանդութեաններ են, պարզ, հասկնակ եւ նշանից եւ նյոյ իսկ բանաստեղծական իմաստ կը ստանան, թէթէ բարձրուի միայն անոնց վրայէն այս ծածկովը, որ զանոնց լեզուական անփոսափելի խանդարման հետեւանքով պատաժէ¹: Թէ քանիները նոյն տաեն իրեն իրաւունք տուին, չենք գիտեր, այսպիսի միայն յայսնէի, որ Կողմնակիցներ շատ քիչ ունեցաւ: Ի Տարկէ ասոր պատճառներէն մէջն է ինքնին իսկ իր դորթիւնը, որ որչափ գրակիչ է արտաքուստ, այնչափ անորոշ եւ կաղ է նեղորուստ: Բազմաթիւ են անոր մէջ սրտման եւ ճշգրիտ հյուեցքներ, լեզուագիտական ուշագրաւ վերջունումներ, բայց բազմաթիւ են նաեւ միամենքը: Մ. Միւլլերի մեզ ընծայած «Անսահմանը» ուժից բան չէ, բայց եթէ երեւակայութեան եւ սրտին ճնշման տակ յառաջ եկած մտաւոր վերցացական ընդհանուրացում մը. այսպիսի «Անսահման» մը կրնայ մալթէմաթիքական կամ աստեղագիտական գիտերու եւ նյոյ իսկ բանաստեղծական նուրբ եւ իննապիր զգածումները, ծոնութ տալ, բայց ոչ կը օհի, որուն Անսահմանը միշտ իրական եւ անմնաւոր ըմբընուած է: Բորբոքին ամիհմն են նոյնպէս Ասուուցից զարագարին յառաջազգութեան մասին վերջոյէն եղած աղաքաւուցածները, վասն զի ինչպէս յետոյ պիտի տասենքը, գիտութիւնը այսօր ճիշտ հակառակէ կը ցուցընէ. իսկ թէ բոյոր սրտական եւ համեսն աստուածու

¹ Einleitung in die vergl. Religionswissenschaft, 1874, 6th 59.

թիւները լեզուական սեռին իրականի վերածամբ կազմուած չեն կրնար ըլլալ, անիցից յայտնի է, որ մարդկային լեզուներու հաղիւ կէսը քերականական սեռ ունի:

Սակայն այս բոլոր անձգութիւններն ու Մ. Սիրւերի պէս հոչակաւոր մարդ մը գրեթէ բորբոքին առանձին ճգելու համար տերաւական էին: Թէ անոր եւ թէ ընդհանրապէս բանասիրական դպրոցին տեսութիւնները հրապարակէն դուրս մղող խօսկան պատճառները ուրիշ էին: Նոր շարժումը մը հրապարակը գրաւած էր արգէն: Եւ այս հակածարտումը այնափ ուժգին էր, որչափ մեծ նշանակութից էին զայն յառաջ մերող ազդակները մեկ կողմանէ, եւ ակար էին միւս կողման փիլիսոփայական այն հիմքը, որոնց վրայ հաստատուած էր բանասիրական կրօնապնութիւնը: Բանասիրական կրօնաքննութիւնը հակածարտումը մըն էր գաղափարապաշտութեան (Idealismus) դէմ, բայց անոր տեղ նոր մը չկրցու զնել: Պատմաբնական մեծամեծ դիւտեր եղան, հարցեր լրւուեցան եւ հարցեր բացուեցան, բայց զանոնք միանական աշխարհայեցութեան մը տակ ամփոփելու փոյթ շարուեցաւ: Փոքր թէրութիւն մը չըր նաև այն, որ կրօնական երեւոյթներն ու առասպելները կը քննուին լոկ լիզուալիտորէն, միշտեն իրողութիւն մը, որ դարերով կեանը արտադրած է եւ կեանը կանոն եղած է, անուանական ստուգարանութիւննեւն աւելին ունի իր մէջ: Այս խօսքով՝ ազգախոսական եւ նոգեխոսական տեսակէտերը լեզուագիտական էնուազ գեր ընդունի կրօնապնութեան մունք առաջական-կրօնապնական գործոցը ինքն իրեն գերեզմանը բացաւ, տեղի տալու համար ուրիշ մը, որ ուժով իրմէ գեր ի վերց էր:

(Ը-բանական)

Հ. Ա. ՄԱՏԻՆԵԱՆ



ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

ԴԱՐԻԹ ԲԺԻՇԿ ՅԵՐԱՒԹԻՒՆՆԵՐՆ
ԲԻՑՑՈՐԵԱՆ

Բագուի Հայերն այս օրերս հազուաթէկզ ցնութեան մը մէջ են, մեծահամեդէ կը ասեն իրենց Մարդութիւնն Ընկերութեան Յիւնամեակը:

Այդ համբաւաւոր ընկերութեան երկարամայ գործունեւութեան համարատուութիւնն է որ կը կտարուի, կամ լու եւո ընդհանուր ցեղեկատուութիւնը, որով՝ գրական ու շօշափելի փաստերու շնորհիւ յայտնուելով յիսուն արիէ ի վեր եղած Մարդութիւնները: Այդ՝ ընկերութեան սուրբ նպատակին վաստակաւոր ներն աւելի եւս պիտի ոգեւորուին, աւելի մնանագով քաջակեռուն, անոր գյուղթիւնը հաստատուն պահպանելու, անոր պատմութիւնն առաւել ճոխացնելու փառաւոր որորաւութիւններով եւ արժանացնելով զայն փառագոնն ձարկուածէկի մը՝ 1964ին:

Մարդագիտական Ընկերութեան բազմամայ կեանքի առնի միջցին բագուցի ունեն Հայշորթներ անշնչւշ գովեստվ եւ երախագիտառութեամբ կը յիշասակեն նաեւ արենակից հին թժէկ մը, որ այդ ընկերութեան ոչ միայն գլխաւոր հիմագիրն եղած է, այլ եւ՝ անոր կեանքն ու հոգին, բնէչչ գունի Յայունինեւան Ռուսութիւնը:

Բագուի հայ գրիներն հարկաւ ընդարձակ կենսագրականներով պիտի ուզեն ներկայացնել՝ այդ նշանաւոր բժիշն ու բարերարը, եւ ծանօթացնել զայն արգի սերունդին: Բայց ես ալ պարագանառութիւն մը կը զգաց այսօր հեռուեն, համաստ տողերովս զարթուցանել յիշաւակը Կովկասիայ այդ կարեւոր գէմինին, որ վաղոց գրաւած է իմ ուշադրութիւնն իրեն մեծ հայ մը, եւ իրեւ անկելծ նուիրող մը բժշկութեան բարձր կոչումին, այն է՝ ծառուայել ցաւակիր մարդկութեան:

Անոր արդիւնալից կեանքի մասին ունեցած աեղեկութիւններս գժբախտաբար շնաս քիչ են, եւ չեմ կրցած ցայսօր շատցնել զանոնք, հակառակ իմ բազմագիմի գիմնամերուս, որոնցմով՝ համարձակած եմ մէկ աւելի անգամներ ձանձրոյթ տալ Կովկասաբնակ բարեկաններու, առանց գոհացուցիչ պատասխան ստանալու: Այսու հանդերձ՝ կը յուսամ, թէ ձեռքս անեցած սակաւաթիւ ազդիւններով կարելի պիտի ըլլայ